

Ք Ե Ր Դ Ո Ւ Ս Ծ Ք

ՂՈՒՆԿԻԱՆՈՍ ԵՐԳՁԻ ԿԱՐՆԵՑԻՈՑ

Թ Ի Ի Ր Ք Մ Ա Ն Ի Ք

Ա.

Սրդարներն որ մըտնան յերկինք՝ Հայրն Աստուած
Կը կատարէ իւր խոստացած վատերը .

Պըսակներով կը զարդարէ գըլխընին,
Եաքութ զըմբուտ մատնիներով մատերը :

Երգերով հըրեշտակք, կուսանք դէմ՝ կու գան,
Չալղիներով կը չհըրճուին միշտ յաւիտեան .

Աըբուռնաք կը փայլին աստղերու նըման ,

Կը ըզմայլին՝ երբ մօտենան մօտերը :

Ատ խոյալքն՝ իմ ցընծումներուս պատճառն է ,

Տէ՛, հասիր, Մայր սուրբ, դու ձեռքերէս բըռնէ ,

Հետ ծաղկունաց Ղուկիհանոսին տար խառնէ ,

Հոտոտել տուր անմահական հոտերը :

Բ

Բացուեցաւ գըրախոր, տեսայ, ափեցայ,
Հոտաւէտ ծաղկունքով բուրաստան անուշ .

Առայ հըրեշտակաց քաղցըր ձէնիքը .

Կը չալուի տասնաղի երգարան անուշ :

Աէյր էր ի գունագան պըտղալի ծառներ ,

Թե թեի ճիւղերը՝ իրար են բըռներ .

Սէրկելիներ, սանձեր, խաղողներ, նըռներ ,

Պատուական խիստ համեղ միրգեր կան անուշ :

Երևցաւ թագուհի մ՝ պայծառ փառքերով ,

Գըլուխը թագազարդ կերպ կերպ գուհարով ,

Լուսերիս սըբբուհիք սըբբունաք՝ սիրով

Մօտեցան ինձի հետ խօսեցան անուշ :

Գինովցայ սիրալիր սիրոյ խօսքերէն ,

Շարժեցաւ վառուեցաւ իմ՝ սէրըս նորէն .

Գըտաւ Ղուկիհանոսը զըւարթ սըբբերէն ,

Իրեն մէկ սիրելի մ՝ սիրական անուշ :

Գ

Կինէ արքայութեան գըռները բացուաւ ,

Խօսա ծաղկունաց քաղցըր հոտերը բուրեց ,

Նըւագարաններուն անուշ ձէնիքը

Ասաստիկ սիրով զինքըս փաթթեց պաշարեց :

Գեղեցիկ հըրըշտակը դաս դաս շարունցան,
 Մաքուր կուսանք դէմ յանդիման կայնեցան,
 Հըրաշալի սըրբունաք ինձ մօտեցան.
 Մէկն եկաւ իրենց մէջ զիս հըրաւիրեց:
 Հանդիպայ Յիսուսիս գէմքն ուրախ վախտին,
 Այլ խօսք կայ մի սյապէս երջանիկ բախտին.
 Եբբ անսպ փառքերը պայծառ գըրախտին,
 Սիրտըս փորէս քաշեց բըռնութեամբ, տիրեց:
 Հուսադարդ թագուհին յանկարծ փայլեցաւ,
 Իսկոյն ցընորեցայ խելքս այլայլեցաւ.
 Ղունկիանոսը ապուշ մընաց, մայլեցաւ,
 Աս տեսիլը վառեց զիս, սիրահարեց:

Դ

Արդ կը փայլին, Մայր սուրբ, սուրբ սըրտիդ վըրայ
 Նախ որ խոցեց, եօթը գամերուդ հետ եմ:
 Զարդարուեր ես լուսով պայծառ խասերով,
 Զի գըտուիր նըշան մը, խամբուդ հետ եմ:
 Անուշ լեզուիդ՝ ղէնտ ու շէքէր մանտըրւած,
 Խօսքերուդ՝ յոյս, մըխիթարանք խառնըւած,
 Եաքուտ, ղըմրուտ սանտրերով է սանտըրւած,
 Լալ մարգարտով հիւսուած՝ ծամերուդ հետ եմ:
 Անմահութիւն, դեղ ու դարման քեզ ըսին.
 Յաւայիք մօտենան թող հետըդ խօսին.
 Գինովցուց, ափշեցուց Ղունկիանոսին
 Ըզմայլողական հոտդ, համերուդ հետ եմ:

ՍԱՐԻ ՂԸԶԻ ԵՂԱՆԱԿ

Ա

Ամենագեղեցիկ մայր իմ Մարիամ,
 Աստուած ըզքեզ հոտով լուսով ներկած է.
 Յոյսս ես, փըրկութիւնս ես, խելքս ու խայալս ես.
 Սէրըդ յերկնուց ինձի ընծայ ղըրկած է:
 Ում սըրտի մէջ կարօտըդ որ կը շատնայ,
 Ինքը դրախտն եղածի պէս թող գիտնայ.
 Պիտոր անշուշտ յարքայութիւն ներս մըտնայ,
 Փրկութեանը համար հէջ չըկասկածէ:
 Կոյսք կը փայլին գէմքդ կերպ կերպ խաս գունով,
 Կեցած են խըզմէթիք կարգով կանոնով.
 Մառայ մ'ունիմ՝ Ղունկիանոս անընով,
 Արդեօք խեղճըս այս կերպ միտքըդ եկամ է:

Բ

Ինչպէս չըզըրուեմ կեանքըս քո սիրուդ,
 Քաղցրահայեաց բարենրչմար Մարիամ:
 Քաշեր ես իմ խելքս առեր ես գըլխէցէս,
 Տենչալուդ եմ ես սիրահար, Մարիամ:
 Դըմանցուր զիս՝ անըմանիդ նըմանիմ,
 Մըխիթարանք, յոյս, ապաւէն քեզ ունիմ:
 Ես տէրտովըդ հիւանդացեր կը մեռնիմ,
 Թէ չըհասնիս ինձ կենարար Մարիամ:
 Խայալովըդ կը պըտըտեմ, կը քաշեմ,
 Քո ձեռքովըդ ինչ խաչ որ տաս՝ զոյել եմ:
 Անճառիկի փառքերը կը վայելեմ,
 Եթէ ըլլաս դու ինձի մայր, Մարիամ:
 Կարօտովըդ զիս հայեցիր մօտեցիր,
 Տէ՛, մէկ ցաւէ, ցաւազարիս մօտեցիր:
 Ղուկկիանոսին հետ հանապազ եսի կեցիր
 Եսի զանի ալ առ հետըդ տար, Մարիամ:

Գ

Ինձ տըրտմեալըս ուրախացու, խընտացու,
 Գըթութիւնըդ անբաւ անհուն, Մարիամ:
 Արբ նաղիլիդ կ'յլիւեմ սիրտըս կը ճըխայ,
 Յանկալի ես քաղցըր անուն, Մարիամ:
 Մէկ անգամ քեզ սիրիլիդ տարուեր եմ,
 Քո տէրտովըդ ցընորեր եմ, ցըրուեր եմ:
 Մի մեղզըրեր՝ սիրուդ բոցով էրուեր եմ,
 Մէհէլէ՛մ՝ մը զիր աս վէրքերուն, Մարիամ:
 Կարօտութեանդ ալ շեմ կըրնայ զիմանար,
 Քանգի ես խեցիւր եմ, Սուրբ կոյս, քեզ համար:
 Դու անթառամ մէկ ծաղիկ մ'ես նունուֆար,
 Ինքըդ սիրուուկ, զէ՛մըդ սիրուն, Մարիամ:
 Քիչ է հէլէ մէկ տեսուդ իմ կեանքս այ տամ,
 Ես խըղճալիս միայն քեզնով կը խընտամ:
 Արբ զըտնայ քեզ Ղուկկիանոսը մի անգամ
 Կ'արժանանայ անճառ բարուն, Մարիամ:

Դ

Անտղնայի հիւանդութիւն մ' ինձ տիրեց,
 Վարդի նըման թարչամեցայ, Աըրբուհի:
 Խօթութիւնըս, խեղճութիւնըս սրն ըսեմ,
 Շաշմեցայ ու չըւարեցայ, Աըրբուհի:
 Քէզտէն զատ իմ՝ յոյսըս այլ ում՝ դարձընեմ,
 Հէրիբ չէ՛ մի տէրտլի սիրտըս լսցընեմ:
 Բացեր հարաներըս քեզ կը ցուցընեմ,
 Չեռք չըղարնես նէ՛ մարեցայ, Աըրբուհի:

Ինչպէս շատ հեղ հրրաշքները տեսեր եմ,
 Ոտքիդ հողին՝ հրեսները քրտեր եմ,
 Քէ չողորմիս՝ ետքի շընչիս հասեր եմ,
 Մահուան դուանը մօտեցայ, Սըրբուհի:
 Այս անգամս այ խրղճաս ինձի ճօր անես,
 Ի՞նչ դըժուարութիւն հայ թէ դու հոգ կըրես.
 Ղունկիանոսին ինչուան որ մէկ միտք բերես,
 Ան է՝ որ ես բըժըշկեցայ, Սըրբուհի:

Ե

Ի՞նչպէս չըմորմոքամ, Մայր իմ ցանկալի,
 Սիրուդ քէօզին քեապապ էրիր խորվեցիր.
 Ձինքըս կորցուցեր եմ սաստիկ կարօտէդ,
 Քունը յաչքէս, ծաղրն յերեւէս վերցուցիր,
 Վըշտացած եմ, մըխիթարես թէ ինձ այ՝
 Իշտէ ան վախտն տըխուր անձըս կը ցընծայ.
 Սէնքի աշխարհք կ'անես խեղճիս դու ընծայ,
 Ձէնդ որ լըսեցուցիր, հետս որ զըրցեցիր:
 Ղունկիանոսը կը լացընես գիւեր, գօր.
 Քեզ զըտնալը այլ մի ճըգեր օրէ օր.
 Հալ չըմընաց, հիւանդացայ, մեռնիմ կօր,
 Խեղքս ցընորեցիր, միտքըս ցըրուեցիր:

ՄՈՒՌԷՄԱԷԶԻ ԵՆՏԷՔԼԻ

Ա

Մայր ողորմութեան, կ'ուզեմ քեզնէն յիշողութիւն սուր,
 Իմաստութիւն մը աստուածային մի խընայեր, սուր.
 Անճառ փառքերուն, անանց կինաց իմ խեղքըս հատուր,
 Առաքինութեան մաքրաղարգեալ ըզգեստն ինձ հագուր.
 Չըզըրջագայիմ աշխարհի մէջ անգէտ, յիմար, կուր:
 Մայր սուրբ, ձեռքովդ՝ սիրուտ տամղան իմ սըրտիս կըպուր,
 Որ յայտնի ըլլամ թէ ծառադ եմ, ո՛վ կոյսըդ մաքուր:
 Յաւէտ կարօտ եմ, մի զըրկեր մի գիս 'ի շընորհաց.
 Չը լինիմ ծաղըր ընկնելովըս մէջ տըղմի մեղաց:
 Անգութ, անխաւ մարդիկնհրէ, փորձանքէ դիւաց
 Պահելու համար, սահպանելու յամենայն չարաց,
 Ապաստանըդ իմ, փէշիդ տակը ան ինձի թաքուր:
 Մայր սուրբ, ձեռքովդ՝ սիրուդ տամղան իմ սըրտիս կըպուր,
 Որ յայտնի ըլլամ թէ ծառադ եմ, ո՛վ կոյսըդ մաքուր:
 Պայծառափայլ աստըղ ծովային, արդար արեգակ,
 Սուրբը մատանի են, դու վըրանին մէկ շամշըրաղ ակ.
 Խեղքս զայ կ'ըլլայ՝ ցանկալիդ թէ մըսածեմ՝ բարակ,
 Լացըս չի կըտրի, չեմ խընսացած հէջ մէկ ծամանակ.
 Սալթ քո կարօտդ է՝ ինձ ծուռ կ'ածէ տըրտում ու տըխուր:

Մայր սուրբ, ձեռքովը՝ սիրուդ տամզան իմ սըրտիս կըպուր,
Որ յայտնի ըլլամ թէ ծառադ եմ, ո՛վ Կոյսըդ մաքուր:

Ե՛րբ պիտոր գըտնամ ուրախարար կեանքը անվախճան,
Տեսուդ ըզմայլիլ, Յիսուս փըրկչիս փառք տալ յախտեան.
Փափաքս առնելոյ՝ մընաց մէկ քո բարեխօսութիւն,
Մոթ խաւարելու՝ ծաղէ, փայլէ աստղ առաօտեան.

Շատ ժամանակ է սուգ կը քաշեմ, խեղճիս խընտացուր:

Մայր սուրբ, ձեռքովըդ սիրուդ տամզան իմ սըրտիս կըպուր,
Որ յայտնի ըլլամ թէ ծառադ եմ, ո՛վ Կոյսըդ մաքուր:

Գութըդ մեր վըրայ, սիրելի Մայր, անշափ, անհուն է,
Քո տէր կայնիլդ ինձ, ինձի պարծանք, խիստ մեծ անուն է,
Մեղաւորիս՝ յոյս, ցընծում, խընտում, ուրախութիւն է.

Ղանկիանսոին աս աղաչանքը լըսէ, ընդունէ,

Հոգիս քեզի հետ անքակտելի կապէ, միացուր:

Մայր սուրբ, ձեռքովըդ սիրուդ տամզան իմ սըրտիս կըպուր,
Որ յայտնի ըլլամ թէ ծառադ եմ, ո՛վ Կոյսըդ մաքուր:

Բ

Գորովագութ մայր, սըրտիս ցաւը լըսէ մի անգամ,
Տեսութեանըդ խիտ ծարաւի եմ, ո՛հ, երբ գտվանամ.
Գերափայլելուդ հետը հըրճուիլ սասաիկ կը բաղձամ,
Չեմ կըրնայ բերել ձեռք բաղձանքս, կու լամ ու կու լամ.
Աս տէրտ ու ցաւով սաղ մընալուս՝ ես կը հիանամ:

Տէ՛ եկուր եկուր, փառք, պատիւըս, պարծանք Մարիամ,
Հոտաւէտ վարդ ես դու, համասփիւռ ծաղիկ անթառամ:

Խնձոք յօրինուի ուրախական, սիրտըս քեզ կ'ուզէ,
Հաւարուին աղիւ սիրելիք, գան, սիրտըս քեզ կ'ուզէ.

Պըտըտի գինի անապական, սիրտըս քեզ կ'ուզէ,

Չալուի տանաղի, նըւագարան, սիրտըս քեզ կ'ուզէ.

Թագ պըսակ իմ, երբ կ'իշխեմ քեզ՝ ցընծում կ'իմանամ:

Տէ՛, եկուր եկուր, փառք, պատիւըս, պարծանք Մարիամ,
Հոտաւէտ վարդ ես դու, համասփիւռ ծաղիկ անթառամ:

Խելքըս առեր ես դու, գեղեցիկ Կոյսըդ աննըման.

Լուսափայլ կուտանք երբ քեզի հետ կ'ելլեն կ'երևան՝

Սուրբք ու հըրեշտակք երկինք համայն՝ ապուշ կը մընան,

Ի՛նչ զըւարճութիւն անպատմիլի խընտում կ'իմանան.

Ա՛յս, ես առանց քեզ՝ ինչ օր արև պիտոր ունենամ:

Տէ՛, եկուր եկուր, փառք, պատիւըս, պարծանք Մարիամ,
Հոտաւէտ վարդ ես դու, համասփիւռ ծաղիկ անթառամ:

Տառապեալ գերիս քեզնէն կարօտ՝ գըժբախտ ես եգայ,
Տեսուն ցանկալուդ՝ իմ աչքերէս հեղիզ կը հեղայ.

Յանկարծ միտքս ընկնիս՝ սիրտըս տեղէն պըրծնի կը խաղայ,

Ժած կ'ելլէ ամէն յօգուածքներս բոլոր կը դողայ.

Ե՛րբ պիտոր հասնիմ իմ բաղձանքիս ու ուրախանամ:

Տէ՛, եկուր եկուր, փառք, պատիւըս, պարծանք Մարիամ,
Հոտաւէտ վարդ ես դու, համասփիւռ ծաղիկ անթառամ:

Մէկ խօսք մը անցուր Աստուածորդուդ՝ բարի Յիսուսին,
Որ ինձ ալ խառնէ երանելիաց երջանիկ դասին,
Մանաւանդ տեսըդ քո վայելցու Ղունկիանոսին.
Արդ վախսն է, լըսէ հօխ շունիմ մի լալըս աս մասին,
Արևս է խուար, քահս է մարուած թէ քեզ չըտեսնամ:
Տէ՛, եկուր եկուր, փառք, պատիւըս, պարծանք Մարիամ,
Հոտաւէտ վարդ ես դու, համասփիւռ ծաղիկ անթառամ:

Գ

Մայր ցանկալիդ իմ, այլ Հերիք է՝ կարօտովդ հարուիմ,
Վէրքերըս բացուաւ անսաղնալի, մահուան կը տըրուիմ.
Սիրուդ ճըրագն եմ, կը փըլփըլամ, արժան է մարուիմ.
Խաբերայ աշխարհք խելըս չառնէ, իրան չըտարուիմ.
Խաթերըդ համար թըշնամեացս հետ սիրով կը վարուիմ:
Ատելի ըլլամ թող աշխարհքի, թէք քեզնէն սիրուիմ.
Երևցիր ինձ մէկ, զըրցիր հետըս՝ որ մըխիթարուիմ:
Իմ՝ թագուհիս ես, իմ պաշտպանս ես՝ Աստուծմէ տըրուած,
Քո սուրբ պատկերդ է հոգուս վըրայ քաշուած նըկարուած.
Անունդ յիշէն չիմ դադարիս սիրուդ մատնըւած,
Յաւոց արքային ձեռքը՝ խեղճըս գերի եմ ընկած,
Օրը տասն անգամ մէզէթ կ'ըլլամ, յառաջ կը ըկուիմ:
Ատելի ըլլամ թող աշխարհքի, թէք քեզնէն սիրուիմ.
Երևցիր ինձ մէկ, զըրցիր հետըս՝ որ մըխիթարուիմ:
Դու ինքըդ զընէ ինձի, քովէդ այլ մի թողուր բաց,
Զըյափըշտակուիմ ու չըլլամ կեր՝ գայլից գազանաց.
Ինձ ողորմէ՛ որ զինքս օրինակ ցըցընեմ բազմաց,
Սէրդ ու կարօտըդ՝ մեծ տատանմունք կու տան կը մըտաց.
Միշտ վըշտացած եմ, մըտմըտուքով վառուիմ ու կ'էրուիմ:
Ատելի ըլլամ թող աշխարհքի, թէք քեզնէն սիրուիմ.
Երևցիր ինձ մէկ, զըրցիր հետըս՝ որ մըխիթարուիմ:
Հասնիմ մի պիտոր իմ՝ Փըրկչիս, որ խաչեր կրեցի,
Տըրտում ու տըխուր, ողորմելի, խեղճ պըտըւեցի,
Նեղութեանց, վըշտաց, տառապանաց միշտ համբերեցի.
Ո՛վ խընտացընէ ինձ տըրտմեալըս. կուսիդ զիմեցի.
Վատ նեղիչնիբէս գէշ խօսքով կը հանապաղ քարուիմ:
Ատելի ըլլամ թող աշխարհքի, թէք քեզնէն սիրուիմ.
Երևցիր ինձ մէկ, զըրցիր հետըս՝ որ մըխիթարուիմ:
Ես Ղունկիանոսն եմ, վառուած սըրտիս փափաքը լըցու,
Ըզմայլողական քաղցր անուշիկ ձայնդ ինձ լըսեցու.
Յիշողութիւնըս խելքս ու միտքըս՝ միշտ առ քեզ դարձու,
Հէջ մի թողուր բաց, ձեռքէս բըռնէ՛ հետըդ պըտըացու.
Հուռ ընկեամ նէ քեզտէն՝ հէլպէթ փըլչիմ, կ'աւերուիմ:
Ատելի ըլլամ թող աշխարհքի, թէք քեզնէն սիրուիմ.
Երևցիր ինձ մէկ, զըրցիր հետըս՝ որ մըխիթարուիմ:

Հորաշափառ կոյս, այս կենցաղս՝ նըչեհ, պանդուխտ եմ,
Տեսե՛ք զըրկըւած, ցաւօք լըցուած, թըրուառ անբախտ եմ,
Ոչ թէ ախտացեալ, բոլորովին ես ինքըս ախտ եմ:

Դու սըրբէ, մաքրէ հոգուս տունը, չըլլայ որ խախտեմ:
Միածին Որդիդ բեր հանգչեցու, առ 'ի զարդ' թախտ եմ:

Հոգեցէս զատ բան չունիմ, ան ալ քեզ տալու կ'ուխտեմ,
Անարգ մի սեպեր ընծաս, հաճոյ ըլլայ կը մաղթեմ:

Իմ նեղութեանցըս չըճըչդոհամ, ուժ աուր դիմացուր,
Խաչով կը փըրկուիմ՝ այս տըրամարիս լաւ մը հասկըցուր:

Առջևէս՝ պայծառ ճաճանչագեղ յոյս մը քայեցուր,
Ինքք ես գեղաղան ան լուս արփին, քեզ ինձի ցըցուր,
Խաւար գիշերով նաւըս քարին զարնե՛լ չը սսխտեմ:

Հոգեցէս զատ բան չունիմ, ան ալ քեզ տալու կ'ուխտեմ,
Անարգ մի սեպեր ընծաս, հաճոյ ըլլայ կը մաղթեմ:

Քաղցրութիւնդ անբաւ, սէրըդ առատ, գըթու թիւնըդ ծով,
Իսկոյն կը լըցուիմ՝ յիշածիս պէս՝ ուրախութիւնով:

Որք կ'իշուիմ, քանզի որդիս Մօրմէ՛ք հեռու ընկնելով
Կ'ուզեն մեղք ծըգել խորհուրդներով, բանիւ ու գործով:

Իրեք գօրատըր թըշնամեացըս քեզնով կը յաղթեմ:

Հոգեցէս զատ բան չունիմ, ան ալ քեզ տալու կ'ուխտեմ,
Անարգ մի սեպեր ընծաս, հաճոյ ըլլայ կը մաղթեմ:

Արժան ես սիրոյ, սուրբ կուսանքով՝ որ քեզի հետ են:
Իմ չար վարքերըս չըլլայ որ դիս ձեզանից զատեն:

Հոգիս է անգին, խիստ լաւ ասի թըշնամիք գիտեն,
Չըտեսնեն գանձըս, չըմըտենն ներս, գիս չըկողոպտեն:

Լուսամուտք մարմնուս՝ չընորհքներուդ թըղթովը թըղթեմ:

Հոգեցէս զատ բան չունիմ, ան ալ քեզ տալու կ'ուխտեմ:
Անարգ մի սեպեր ընծաս, հաճոյ ըլլայ կը մաղթեմ:

Ղունկիանոսին դու ուրախ գիմօք իրան դարձար նէ,
Ալ ի՛նչ ահ ունի. փըրկութիւնն ես՝ երբ տէր կեցար նէ:

Յիշէ մի մոռնար՝ մեղաւորաց մայր յիշուեցար նէ,
Վըշտագնելովըդ յաշխարհի մէջ աշխատեցար նէ,

Ինձ վաստըկեցիր, առ Աստուծմէ, որ ես քօ հախտ եմ:

Հոգեցէս զատ բան չունիմ, ան ալ քեզ տալու կ'ուխտեմ,
Անարգ մի սեպեր ընծաս, հաճոյ ըլլայ կը մաղթեմ:

